

կը հնչէ այս. ալ դադրեցա՞ւ ուրեմն իրենց պաշտօնը. — բայց ինչո՞ւ մուալ ստուեր մը կը սահի անոնց դէմքին վրայէն: Մի՛, մի՛ խոռվիք գուք, ո՛վ պատուական զլուխներ, ո՛չ մէկը կրնայ կապտել ձեր ճակտին շողերը՝ որոնք ամէն տարի պէտք է որ աւելնան. վասն զի գուք բնականն ու իրականը գործեցիք. այսուհետեւ ձեզի հաւատարմութեամբ հետևողներուն ու ձեր փառքին նախանձաւորներուն կը մնայ, Զեր ու իրենց սիրած Եկեղեցիին պէտքերուն համաձայն մտածել, ինչպէս գուք ըրիք. ա՛յն է՝ ժողովուրդին ընտանի ընել կենդանի Գիրքը, Աստուծոյ զիտութեան աղբիւրները բանալ ամենուն, մէկ խօսքով՝ շարունակել ձեր գործը, առանց մատնելու զայն մոռացութեան, ու անվախճան գարերուն հնչեցնել ձեր անունը — ԱՊՀԱԿ ԵՒ ՄԵՍՐՈՊ:

Ե. Վ. ԴԱՒԹԵԱՆ

## ԿՐՕՆԱԿԱՆ

### ՍՈՒՐԲ ԳԻՐՔ

Գ.

Բայց միթէ ասոր համար պարավէնք Ա. Գիրքը նկատել մատհան մը՝ զոր աստուածային Հոգին ուղղակի թերադրած է զայն խմբագրող մարդոց: Յանախ այս իմաստով ըմբռնուած է Ամենայն զիրք աստուածաշունչք խօսքը, և կարծուած է թէ կարելի է Ա. Գիրքը նկատել հաւաքում մը երկինքէն ինկած պատգամներու, զորս անոր հեղինակները արձանադրած են միայն: Բայց Առւրբ Գիրքը ինքն իսկ չարտօներ այդպիսի իմացում մը:

Հին Կտակարանի մատենագիրները, երբ ժողովուրդին պատմութիւնը կ'աւանդեն, կը յիշեն յանախ աղբիւրները՝ ուսկից կը քաղեն իրենց յառաջ բերած իրողութիւնները. անոնք աւելի հին գրուածքներ են քան իրենցները, և մենք ոչ մէկ իրաւունք չունինք ասոնց վրայ տարածելու գաղափարը ուղղակի ներշնչումին՝ զոր պիտի մտածէինք վերագրել Ա. Գրքի մատենագրին: — Նոր Կտակարանին մէջ, չորս Աւետարանիներէն մին, Դուկաս, մեզի կը յայտարարէ թէ ինք իր Աւետարանը գրած է Փրկչին պատմութեան մասին ձեռք բե-

րած րոյոր տեղեկութիւնները հաւաքելէն վերջը. միթէ իրաւունք պիտի ունենայի՞նք բացարձակ ներշնչումին պարզեց տարածելու այն զանազան անձերուն ևս վրայ, որոնցմէ օգտուած էր նա:

Աւելին կայ. երբեմն միենայն իրողութեան զորգահեռական պատմուածքները, որոնք աստուածաշնչական տարրեր զիրքերու մէջ կը բովանդակուին, իրարու հետրութիւն չեն համաձայնիր. այս պարագան կը ներկայանայ նոյն իսկ մեր աւետարանական պատմուածքներուն մէջ: Այս տարրերու թիւնները ոչ մէկ կարեսրութիւն չունին, ևթէ Ա. Գիրքը նկատենք իրբեւ զիրք մը, որ սահմանուած է մեզի ծանօթացներու Աստուծոյ գործը մարդկութեան փրկութեանը համար. բայց անոնք մեզի այնքան վճռական կը թուին, որ կը միտինք մտածելու թէ արգեօք աստուածային Հոգին երբեմն երբեմն հակասած է ինքն իրեն:

Նոր Կտակարանին մէջ Հինէն հոյլ մը մէջբերութեներ կան, ու քրիստոնեայ մատենագրին իր այդ մէջբերած հատուածներուն ընծայուած իմաստը միշտ ճշգիւհամածայն չէ իմաստին՝ զոր ոյդ հատուածը ունէր երայական բնագրին մէջ: Այս տարրերու թիւնը երբեմն անկէց յառաջ կուգայ որ նոր Կտակարանին հեղինակները յանախ կը յիշեն Հինը, յոյն թարգմանութեան համեմատ, որ Աղեքսանդրիա կա-

տարուեցաւ և Եօթանասնից կ'ըսուի, և որ յաճախագոյնս կը տարբերի երբայական բնագրին բուն իմաստէն։ Ուրիշ անգամներ, առաքեալները կը թուին պարզապես ի յիշողութիւնէ մէջբերումներ ընել։ Նման օրինակ իրողութիւններ անհասկնալի պիտի ըլլային եթէ, այս բոլոր պարագաներուն մէջ, Սուրբ Հոգին ըլլար մէջբերողը։ Ի՞նչպէս անիկա անձգութիւններ պիտի ընէր։

Վերջապէս, անկարելի է ուրանալ սրբազն մատենագիրներուն մէջ մարդկային յոյզերու և զգացումներու իրականութիւնը։ Անշուշտ Սուրբ Հոգին կ'իշխէ անոնց հոգույն շարժումներուն վրայ, բայց ատոր համար այդ շարժումները չեն դադրիր պատկանելէ այն անձին որ կ'արտայայտէ զանոնք։ Եթէ արդարեւ զանազանութիւն մը կայ եղանակին մէջ որով կ'ըմբռնեն և կը ներկայացնեն աստուածային փրկութեան խօսրհորդը, ուսկի՞ց է այս, եթէ ոչ անկէց որ անոնցմէ իւրաքանչիւրը անցեալ մ'ունի որ զինքը ընդունակ կ'ընէ այդ փրկութիւնը ըմբռնելու աւելի այս կամ այն կերպով։ Այս իրողութիւնը չի տարամերժէր Հոգիին յայտնագործող ազգեցութիւնը, բայց կը ցուցնէ թէ պէտք է զայն հասկնալ այնպէս մը որ աւելորդ չդարձընէ սրբազն մատենագրին անձնական փորձառութեանց գործակցութիւնը իր կրօնական իմացումին Կողմութեան մէջ, Հին Կտակարանին և նորին միջն կան գեռտարբերութիւններ, որոնք արդիւնք են աստուածային յայտնութեան յառաջդիմական բնութեան։ Այսպէս երբ կարգ մը Սաղմուններու հեղինակները կ'անիծն իրենց անձնական թշնամիները կամ խօսրայէլեան ժողովուրդին թշնամիները, կը մեկնին իրենց եղած յայտնութեան սա սկզբունքէն։ Անկն ընդ ական, ատամն ընդ ատամանն։ Բայց երբ յայտնութիւնը քայլ մը ևս կ'առնու և սէրը կը յաղթէ օրէնքին, աստուածային Հոգիին ձայնարանները ալ չեն կը ընար այդ կերպով խօսիլ, ու ներողութեան շեշտերը արդար փոխարինումի կոչերուն տեղը կ'անցնին։ Այսպիսի պարագաներու մէջ, բացարձակ ներշնչումի կողմնակիցը պարտառուած է ընդունիլ, առ նուազն, թէ Սուրբ Հոգին պահ մը քողարկած է իրենց ձեռքին մէջ ունեւագութիւն ։ Այսպէս պատմական այն հատուածներուն մէջ օրոնք առանձ են կամ ազգային աւանդութենէ, կամ առաքելական պատմուածքներէ, կամ հեղինակին անձնուական յիշատակներէն, և կամ իրողութիւններուն հին ականատես մէկ վկայէն։ Յայնութիւնը նոյն տաեն աւելի կը շօշափէ այն տեսակէտը որով մեզի կը ներկայանան իրողութիւնները։ Վասնզի Ս. Հոգին, ընդհանրապէս, ոչ թէ պատմութիւնը կը յայտնէ, այլ կը քողարկերծ անոր իմաստը, ու մատենագրին առիթ կուտայ զայն նկատելու և վերարտագրելու իր ճշմարիտ լոյսին տակ։ Զօր օրինակ, երբ Հին Կտակարանի պատմիչները գատում մը կ'արտասանեն պատահարներուն և մարդերուն վրայ, ո՞չ ապաքէն կարծիս թէ իրենց ձեռքին մէջ ունին աստուածային կշիռքը։ Կամ երբ աւետարանիչներէն իւրաքանչիւրը Յիսուս

դարերուն, որոնց համար էր որ կը ներալնչէր սրբազն հեղինակը։

Այս բոլոր պատճառներով, մենք չենք կրնար Սուրբ Գիրքը համարել, իբրև մէկ ծայրէն մինչև միւս ծայրը աստուածային անմիջական յայտնութիւնը հաւասար չափով յառաջ բերող մատեան մը, ինչպէս ըստինք, անիկա է ոչ թէ նոյն ինքն յայտնութիւններուն, այլ յիշատակարամը այն յայտնութիւններուն, զորս Աստուած տուած է փրկութեան պատմութեան ընթացքին մէջ։

Սուրբ Գիրքին մէջ մասիր կան որոնք ուղղակի այս յայտնութիւնները կը վերաբարպրեն։ Այսպէս են այն բազմաթիւ հատուածները, ուր սրբազն մատենագիրը աստուածային հաղորդութիւնը ընդունելէ վերջ ի՞նքն իսկ կը յայտարարէ թէ Ամենակալին իրեն ըստ ծն է որ կը յայտնէ ինքը։ Այսպէս կ'ընեն յաճախ մարգարէնները, այսպէս կ'ընէ նաև Պողոս ալ, երբ կը ներկայացնէ իր Աւետարանը, որուն ծանօթութիւնը նոյն ինքն Քրիստոսէ էր ընդունած, կամ երբ մասնաւոր իրողութիւն մը կ'աւանդէ, այնպէս ինչպէս ընդունած էր Տիրոջմէն (Թագ. Ա. 11-12, Ա. Կորնթ. ԺԱ. 23, Ա. Կորնթ. Բ. 13)։ Ուրիշ մասիր ալ կան, որոնց մէջ յայտնութիւնը կատարող գործին և աստուածայնչական բնագրին բառ առ բառ պարունակութիւնը միջնութեան մէջ սրոնք առանձ են կամ ազգային աւանդութենէ, կամ առաքելական պատմուածքներէ, կամ հեղինակին անձնուական յիշատակներէն, և կամ իրողութիւններուն հին ականատես մէկ վկայէն։ Յայնութիւնը նոյն տաեն աւելի կը շօշափէ այն տեսակէտը որով մեզի կը ներկայանան իրողութիւնները։ Վասնզի Ս. Հոգին, ընդհանրապէս, ոչ թէ պատմութիւնը կը յայտնէ, այլ կը քողարկերծ անոր իմաստը, ու մատենագրին առիթ կուտայ զայն նկատելու և վերարտագրելու իր ճշմարիտ լոյսին տակ։ Զօր օրինակ, երբ Հին Կտակարանի պատմիչները գատում մը կ'արտասանեն պատահարներուն և մարդերուն վրայ, ո՞չ ապաքէն կարծիս թէ իրենց ձեռքին մէջ ունին աստուածային կշիռքը։ Կամ երբ

Քրիստոնի փառքին երեսներէն մին կը ներկայացնէ, ոչ ապաքէն մատով կը շօ- չափենք կարծես մեր Տէրոջը խօսառումը նոյն իսկ թէ և Յորժամ եկեցէ Հագին ճըշ- մարտութեան . . . նա զիս փառաւորեսցէ (ի ձեղ)։ Ի՞նչ փոյթ, եթէ, նոյն ատեն, մատենագիրը իր պատմութեան մէջ ման- րամասնութեան անձգութիւն մը կը գոր- ծէ, զոր օրինակ երկու կոյցեր կամ այսա- հարներ կը դնէ հոն ուր միւս պատմու- թիւնները միայն մէկ կը յիւն։ Միթէ Յիւ- սուս ատոր համար նուազգ է աշխարհի լոյսը և կեանքի ու մեր հոգիններուն հացը։ Հատուածներ ևս կան որոնք կ'արտայայ- տեն ոչ այնքան նոր յայտնութիւն մը՝ որքան նախնագոյն յայտնութիւններու մի- ջոցաւ հեղինակին մէջ յառաջ եկած զգա- ցումները կամ թելադրուած խորհրդածու- թիւնները։ Մարդարէնները Հոգւոյն միջո- ցաւ իրենց սրտին մէջ կազմուած աստուա- ծային խօսքը արտասանելէ վերջ, յաճախ զայն կ'ընեն բնարան ընդլայնումի մը և մեկնակէտ գործնական կիրարկումներու, ուղղութեամբը միեւնոյն Հոգիին որ բուն յայտնութիւնը տուած է իրենց։ Սազմոս- ներուն մէջ (ոչ-մարգարէականներուն), Ա- ռուակաց, Յորի, Ժողովողի մէջ կը գտնենք ոչ թէ ժամանակակից յայտնութեան մը արտայայտումը, այլ պտուղը նախընթաց յայտնութիւններու, զորս իւրացուցած է իսրայէլեան հասարակութեան անդամ մը, և զորս կը վերարտադրէ մերթ ողբական երգերու կամ երախտագիտական օրհներ- գի, մերթ խօսումներու և իր ժողովուր- դին կեանքն ու մտածունքը ուղղելու սահմանուած վճիռներու ձեին տակ։

Նմանօրինակ զնահատութիւն մը կա- րելի է ընել նոր կտակարանի այն զիրքե- րուն մատին, որոնք հեղինակի կողմէ ա- ռաքելական չեն, բայց առաքելական են իրենց ոգիովը, ինչպէս Յակովու և Յու- դայի թուղթերը։ Այս գրուածքներուն հե- ղինակները, առաքելոց զործակիցներն ըլ- լալով, Քրիստոնի անձին ու զործին մա- սին առաքեալներուն տրուած ընդհանուր յայտնութենէն կը մեկնին, և իրենց անձ- նական փորձառութիւններուն հեղինակու- թեամբն ու լոյսերովը կը վերարտադրեն զայն։ Այս կարգի գրուածքները կընան նկատուիլ իրեն անցման զիծ ընդ մէջ բուն

առաքելական կոչուած այն գրուածքնե- րուն որոնք նոր կտակարանին կորիզը կը կազմեն, և անոնց՝ որոնցմէ կը կազմուի յաջորդ դարերու քրիստոնէական գրակա- նութիւնը։

Հակառակ աստուածաշնչական գրու- ուածքներու միջև եղած այս տարրերու- թիւններուն, պէտք է ուշագիր ըլլալ ճըշ- դիւ ճանչնալու համար յոյժ որոշ այն սոհ- մանագծութիւնը որ զանոնք կը բաժնէ՝ ի- րենց ամբողջութեանը մէջ։ Հրէական կամ քրիստոնէական միւս զործերէն։ Առանց ուղելու հոս տեսարանութիւն մը ներկայա- ցնել ներշնչումի իրողութեան վրայ, պիտի փորձենք ստիւայն գաղափար մը տալ այն որոշիչ հանգամանքներուն մասին, որոնք աստուածաշնչական գրուածքները բոլորո- վին առանձինն և աստուածային մասնա- ւոր կնիքով մը զրոշմուած ամբողջութիւն մը կ'ընեն։

1. Աստուածաշնչական գրուածքները որոշ կերպով կը բղիխն ընդհանրապէս այն գարաշընէն՝ ուր պատրաստուեցաւ աս- տուածային փրկութիւնը, ինչպէս նաև այն գարաշընէն՝ ուր կտարուեցաւ նոյն փրկութիւնը։ հետեւրար այն երկու զա- րաշընաններէն, որոնց մէջ տեղի ունեցան պատրաստողական յայտնութիւնները և վերջնական յայտնութիւնները։ Աստուա- ծաշնչական գրուածքները այսպէս Աստու- ծոյ առ մարզն յայտնութեան ամենէն ան- միջական յիշատակարաններն են։ Անշուշտ անհրաժեշտ է որ ասկէց վերջը ամէն մարդ իւրացնէ այս առաջին յայտնութիւնը։ «Աս- տուած Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի, կ'ըսէ Պողոս առ Եփեսացիս, հայրն փա- ռոց, տացէ ձեզ զնոպին իմաստութեան և յայտնութեան, զիտութեամբն իւրով, լու- սաւոր առնել զաչս սրտից ձերոց, առ ի զիտելոյ» (Եփես. Ա. 17)։ Բայց ասիկա երկրորդական յայտնութիւն մըն է միայն բազգատմամբ այն նախնական յայտնու- թեան, որ աստուածային զործիչներուն միջոցաւ տրուած էր աշխարհի, և որ Ա. Քրիսին չնորհիւ պահուեցաւ մեզի համար։ Այս վերջին յայտնութիւնը այն միջոցն է որուն չնորհիւ կը զործադրուի այն առա- ջինը, ինչպէս որ պատկերի մը բազմապա-

տիկ լուսանկարները ամէնքն ալ կ'առանուին այն նախատիպէն, որ հանուած է իսկականին վրայէն . . . :

Անշուշտ կարելի է զիճիւ աստուածաւշնչական զիբքերէն մէկին կտմ միւսին ծաղումին վրայ, և խնդիր ընել թէ անոր խմբագրութիւնը մարզաբէներու կամ առաքեալներու ժամանակին կը վիրաբերի իրապէս։ Բայց ամբողջին գալով, հարցը չի կրնար բնաւ կասկածի տակ դրուիւ։ Աւերը մարզաբէական կտմ առաքելական խմբագրութեան իրազութիւնը առյն ինքն զիրքէն չի հաստատուիր ուղակի, Եկեղեցին համար լուրջ ուսումնասիրութեան առարկայ մ'է այդ, որմէ չի կրնար ձեռնթափ մեալ այսօր, իր զոյութեան առաջին ժամանակներուն մէջ ըրած շըլլալուն համար։

2. Աստուածաւշնչական վաւերագիրներու այս առաջին հանդամանքին, — իրենց ծագումը աստուածային յայտնութեանց գարազջանին մէջ եղած լինելուն — սերտիւ կը յարի երկրորդ մըն ալ, անոնց ներշնչութիւնը։ Աստուած մարզը սահզեց իրեն նման, ու նոյն ատեն իրեն վերապահեց ներքնապէս և արտաքնապէս անոր հետ հաղորդակցելու միջոցները։ Նա որ «Հայր ամենայն հոգւոյ և մարմույ» կը կոչէ ինքինքը, չէր կրնար արզիւել սըրտիւ իրեն մերձեցումը անոնց զորս կ'ուզէր իր որդիներն ընել։ Երբ ուրիմն պատմութեան ընթացքին մէջ կը հնչէ մին այն ժամերէն, ուր Աստուած կ'առաջազրէ նոր մղում մը զրոշմել իր դաստիարակչական ու փրկարժութեան կը մտնէ այն մարզուն հետ, զոր ամենէն աւելի ընդունակ կը դատի այս յառաջդիմութեան զորդիքն ըլլալու, և անոր կը յայտնէ իր խորհուրդը։ Այն ատեն Աստուած և այդ մարզուն մոքին միջեւ կը կապուի անմիջական հըպում մը, որուն կերպը թերես անհասկընալի է մեղի, բայց որուն իրականութեան մտակին վերաբէ յիշատակուած իրողութիւնները այլ ևս կասկածի տեղի չեն թողուր։ Աստուած ներկայութեան հետ այդ ուղղակի հպումը անվրէպ կ'արտազրէ խորունկ ցնցում մը անոր մէջ որ առարկայ կը լինի այդ հպումին, ու մարզուն ոզւոյն աստուածային ձողիէն ընդունած այդ թըր-

թուացումն է որ հնագոյն ժամանակներէն ի վեր կոչուած է ներշնչութիւն։ Անիկա ամենէն աւելի ներոյժ սաստկութեամբ զգալի կ'ըլլայ յայտնութեան անմիջական ընդունողին մէջ, բայց զօրութեան նուռազագոյն աստիճանով կը ծաւալի նաև ամէն անոնց մէջ, որոնք իր բերնէն կ'ընդունին աստուածային խորհուրդին ծանօթութիւնը, այնպէս որ բժիշկակի միջավայրը, ուր տեղի կ'ունենայ յայտնութեան զործը, չափով մը կը մասնակցի այդ երկնային հաղորդակցութեան արդիւնքը եղող հոգեկան բարձրացումի վիճակին։ — Ներշնչութեան իրողութիւնը կը ճանչցուի երկու զիծերէ, որոնք յոյժ զգալի են մեր աստուածանչական զրուածքներուն մէջ եւ որոնցմով անոնք կը տարրոշուին որ եւ է ուրիշ զիրքէ։ Մին զրական բնութեամբ է։ Աստուածոյ փառքին ընկլուզող շահագրզը ուսութիւնն է ան։ Յաւիտենականը ինքինքը յայտնած է. ինքը իրեն իրեւ ազդակ ընտրածին մտքին մէջ բացած է չնորհաց և սրբութեան իր ծրագիրներուն լուսաւոր յայտնատեսութիւնը։ անոր հաղորդած է զօրութիւն մը, որ պէտք է արարչագործէ իր զործին ընդարձակման մէջ։ իր փառքէն ճառագայթ մը իջած է այդ հոգիին մէջ։ նախանձաւորութեան հուրը լուցուած է հոն։ Դրական բնութիւն մ'ունեցող այս առաջին զիծին անմիջապէս կը համապատասխանէ Ժխտական նկարագրով երկրորդ զիծ մը։ Աստուածոյ ընտրած զործիքին մէջ, գէթ փայրիկանական անէցացումը, եսին հետամտութեան, և անձին ու իր փառքին հոգածութեան՝ իր սեպհական ուժին եւ իմաստութեան վրայ վստահութեան։ Ուր Աստուած կ'երեւի՝ հոն մարզը կ'ունշանայ։ կ'անհետանայ իրեւ անհատ և իրեւ անդամ իր ժողովուրդին։ Անձնական արժանապատուութիւնը, կուսակցական ոպին, ազգային փառատենչութիւնը իրաւունք չունին խօսելու հոն ուր Աստուած իր ձայնը լսելի կ'ընէ։ Եւ այս է ստուգապէս այն յատկանշութիւնը որ մեր ուշը կը զրաւէ երբ Սուրբ Գրքին նոյն խսկ ամենէն արձակունակ էջերը կը կարդանք։ Ամէն ինչ Աստուածոյ համար է. ոչի՞նչ՝ մարդուն համար։ Ասկէց՝ այն հանդարտիկ և կերպով մը անկարեկիր առարկայականութիւնը, ուր

բով կը պատմուին ամենէն սրտայոյդ տեսարանները, ասկէց՝ այն անկեղծութիւնը, որով կը քողազերծուին ժողովուրդին ու իր դիւցազններուն մեղքերը, Մովսէսի մը և Ահարոնի մը անկումները, Սամուէլի մը տկարացումները, Դաւիթի մը ամօթալի արարքները, Սոգոմոնի մը մոլորանքները, Եղեկիայի մը սխանները: Թո՞ղ կարդան թագաւորներու վրայ արձակուած հատու դատաստանները, ամրող ժողովուրդին վէրքին և բարոյական տրամադրութիւններուն այդ աշխոյժ պատեկերները: Այս սրբազն պատմութեան մէջ, սկիզբէն մինչև վերջը, ոչինչ չի խնայուիր. ամէն մարդ կը դատուի, նոյն իսկ Աստուծոյ խորհուրդին մեկնիչները, մարդարէները, ինչպէս Եղիա, Նաթան, Յովանն — յէշեցինք արգէն Մովսէսն ու Սամուէլը — այնպէս որ չնորհաց և աստուծային լնտրութեան տեսակէտով եթէ խորայէլ ժողովուրդներուն տուաջինն է, կրօնական ու բարոյական վարուց տեսակէտով անկատ ամենէն յանցապարտն ու դաժանը կ'երեկի, «խստապարանոց» այնպէս չէ եղած ոչ մէկ ուրիշ ժողովուրդ: Խորայէլեան զիտակցութեան դատաստանէն աւելի՛ն կայ հոս. աստուծային սրբութեան դատաստանը կայ: Ամէն արտաքին պատմազիր, աւելի կամ նուազ չափով, կը ջանայ իր ազգը՝ իր կուսուկցութիւնը փառաւորել: Հոս պատմութիւնը միակ կանխամտութիւն մ'ունի. Աստուծած: Մի միայն էակն է այն զոր աստուծաշնչական յիշատակարանը կը փառուարէ: Այս յատկանշանը բաւական է, զիտնալու համար թէ այս զիրքը մարդութէ Աստուծոյ հոգիէն է ներշնչուած: Երբեք տեսնուած չէ որ մարդկային մտքին սեպհական ձգտումէն եղած ըլլայ զԱստուծ պանծացնել և մարդը անաւգել:

Սուրբ Գրքին այս անբազզատելի գիշելը կը յարազրուի այն միւսին զոր նախ յիշեցինք, որ է անոր խմբագրուած ըլլալը այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ որ լեցուած էր ամբողջովին սարսուսովը այն ցնցումին, որ հետեանքն էր եղած յայտնութենական աղղումներուն և աստուծային երեւմին անմիջական հպումին . . . :

Այս ներշնչութիւնը պիտի չկրնար արգելել որ է սխալմունք: Բայց ասիկա կը խափանէ մատենագիրին մէջ անձին սնա-

պարծիկ հետամտութիւնը և ազգային կոմանձնական որ և է չահազիտական մտագրաւութիւն: Այսպիսի ներշնչութիւն մը չէ՞ր միթէ որ ի նկատի ունէր ագաքնալլ, երբ կ'ըսէր. «Ամենայն զիրք աստուծածունչք և օգտակարք ի վարդապետութիւն են և ի յանդիմանութիւն և յուզգութիւն և ի խրատ արդարութեան, զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ յամենայն զործ բարութեան հաստատեալ» (Բ. Տիմ. Գ. 16, 17):

Աստուծածունչը մարզոց փրկութեանը համար կոտարուած աստուծածային յայտնութիւններուն և զործին ամենէն անմիջական արձականգն է: Յիշատակարանն է, զոր Աստուծած ուզած և ներշնչած է, որպէսզի անով աշխարհ կարենայ պահել այս յայտնութեան վաւերական ծանօթութիւնը: Բայց Աստուծածունչը ասկէց զիս բան մը աւելի՛ ալ է: Ցուշամտեան Աստուծոյ անցեալ աշխատանքին՝ է նաև զործօնը անոր այժմեան ու ապասնի աշխատանքին: Ան կը մնայ, մինչև ի վախճան ժամանակաց, անհրաժեշտ այն միջոցը, որով կը շարունակուի փրկազործական զործը: Դժուարին չէ երեակայել թէ աշխարհի և ամէն մէկ հոգիի մէջ ի՞նչ պիտի ըլլար փրկութեան զործը, եթէ Աստուծածունչը եղած չըլլար:

Անտարակոյս, աստուծածային Հոգիին և մարդկային հոգիին միացումը, որուն պըտուզն է Աստուծածունչը, մեղի համար կը մնայ միշտ գաղտնիք մը: Եւ սակայն ատոր համար այդ վսեմ իրողութիւնը չի դարձիր ազդելէ մեր զիտակցութեան վրայ, ու ամէն հաւատացեալ, որ իրեն համար ուուրբ ունակութիւն մը ըրած է Աստուծածունչին հանապազորդ ընթերցումը, կըրնայ վաւերացնել ժամանակակից աստուծածարանի մը սա՛ խօսքը. «Աւրիշ զիրքեր Աստուծոյ վրայ կը խօսին ինձի. Աստուծածունչին մէջ՝ Աստուծած է որ իր վրայ կը խօսի ինձի»:

Ա. Փ. Կ.

